



ԲԱՐՁՐԱՎՈՐԻ

Զ. ՏԱՐԻ. ԹԻՒ 21.

1848

ՆՈՅԵՄԲՐԻ 1.

ԲԱՐՁՐԱՎՈՐԻ

Քիշատակ Խուելոց :

Ու այնչափ սոսկալի է մահ որչափ
պատկառելի . զմահ արհամարհողներ
շատ հեղ կը գովուին , զմեռել արհա-
մարհողք՝ ոչ երբէք . աղքատ մը , քո-
սոտ մը , յանցաւոր մը ողջութեան ա-
տեն զգուելի սեպուած , զիրենք զգուող
ները ու դատողները կը պատկառեցընեն
իրենց մունչ գերեզմանովը : Ի՞նմահու-
թեան յիշատակն է որ ամէն տեղ զմա-
հացուն կը պատուէ , և սրբազն կ'ընէ
մահուն յիշատակն ալ : Ի՞որ համար
գրեթէ ամենայն ազգք բարբարոսք և
կրթեալք ոչ միայն յարգութեամբ և
կրօնից միջնորդութեամբ կը թաղէին
իրենց մեռեները , այլ և մասնաւոր օ-
րեր սահմաներ էին անոնց յիշատակը
նորոգելու հանդէսներով , զոհերով ,
աղօթքներով : Քրիստոսի եկեղեցին
ալ որ հաստատ և գերագոյն կերպով

տպաւորեց իր հաւատացելոց սրտին
մէջ անմահութեան և յարութեան
յոյսը , տեսակ տեսակ յիշատակներ
կարգեց իր ննջեցելոցը համար . որոնց
գլխաւորն է արևմտեան եկեղեցւոյն
մէջ համօրէն՝ ինջեցելոց յիշատակը այս
ամսոյս ջնն , որուն առջի օրը կը տօնէ
Ամենայն սրբոց փառաւոր տօնը . վսե-
մական և քրիստոսեան իմաստասիրու-
թեամբ մը այս երկու յիշատակները ի-
րարու անմիջապէս յաջորդելով , կենաց
և անմահութեան , մահուան և յարու-
թեան մերձաւորութիւնը կը բացա-
տրէ : Ո՞եր ազգն ալ նոյնպիսի իմաստա-
սիրութեամբ մը հաստատէր է իր մե-
ռելոց յիշատակները՝ ոչ մէկ անգամ ,
հապա չորս և հինգ գլխաւոր յիշատակ-
ներ իր պայծառ տօներուն , իր տաղա-
ւարներուն երկրորդ օրը , և իր եկեղե-

յւոյն ամենահոչակ նահատակաց լ] արդանանց կատարման օրը . որպէս զի հոգեռոր և մարմնաւոր մեծամեծար ուրախութեանց մէջ զուրկ շման երկնից շնորհքէն և երկրիս գթութեանց այն հոգիներն ալ, որ քիչ մը առաջ մեզի հետ էին երկրիս վրայ , և մեր աղօթից և ՚ քրիստոսի պատարակին զօրութեամբը կը փութան քիչ մը շուտով երթալ իրենցմէ առաջ հասած երանեալ հոգւոց մէջ : — Այս յիշատակներովս և տարւոյն աշնանային ձըմռան մօտ եղանակին ազդեցութեամբը երգեր է հետևեալ եղերեգութիւնը լ ամարթին՝ Կաղղիացւոց հիմկու առաջին բանաստեղծը և առաջին պերձախօսը :

ԱՀԱ տերեկն աղազուն
Վայրաբերեալք ՚ի մարմանդ .
Ահա օդոյ սօսափիւն
Որ ՚ի հովան մնչէ անդ .
Ահա պանդուխտ ծիծառնիկ
Տարբերելով ըզթեկիկ
Ըզմօրացեալ լըճակաւ .
Ահա հիւղից մանուկն հէգ
Բատանձնեալ փայտ շալակաւ
Զկապուտ ծառոց չորաբեկ :
Ոչ ևս առուակ տայ զնոփող
Հրաշաղարդել ըզմայրիս .
Եւ ոչ հաւուց երգ դողդոջ
Հնչէ յամուլ հովանիս :
Երեկն ունի զառաւօս .
Այն ինչ ծագէ տիւ աղօտ՝
Տարաժամի նոյն հետայն .
Եւ ջահ ՚նորա թալիագին
Զոր ցուցանէ առժամայն՝
Օր անուանի տակաւին :
Ոչ ևս տածէ արշարյս
Զեփիւս ՚ի յամազ ոսկեծղի .
Յալիս տժգոյն խորամոյզ
Դշնի ցայդոյն ծիրանի .
Ծով մենացեալ և թափուր
Ուր չիտել բնաւ ըզկուր .
Մին անապատ է ծաւալ .
Եւ յաւազուտն անվզով
Կոհակն ահեղ տայ թաւալ
Կեղերջածայն բարբառով :
Խաչն ՚ի յարօս ՚ի բըլքին
Զուր ընթանայ վայրապար ,
Ի մորենիս գիրդ գառին
Կըռուի ասուն ջինջ պատառ .
Ոչ ևս հնչէ ընդ կընձնեաւ
Անդէորդւոյն սրինդ հեշտեաւ
Ցերդ զաւեշափ և սիրոյ .
Քաղի սպառի դաշտաց բոյս :
Այս կատարած է տարւոյ ,

Եւ այս վախճան կենցաղսյս :
Ի մըրըկաց սաստկահունչ
Յայնժամ կապտի գեղ բնութեան ,
Եւ տապանին ցուրտ ՚ի շունչ
Հնձին մարդիկ անկենդան .
Թափին նոքա բազմաբիւր
Որպէս անպէտ ինչ փետուր
Զոր յօդս արծուին թողուցու .
Մինչդեռ յաւուրըս ցըրտոյ
Նորափետուրս ըզգենու
Ունել ըզդէմ հիւսիսոյ :
Հանդէպ աշացս , ահ , յայնժամ
Ըստ տեսչութեան հաստողին՝
Թօթափեցայք խայրլիք խամ
Անմասն ՚ի հրոյ արփողին .
Ահա տիօքս անաւագ
Մինըս մնացի միայնակ
Յիմոց պարուէ զուգակցաց .
Թէ հարցանեմ զիս ինքնին
Ուր են զօր սիրտ քո սիրեաց .
Սց իմ ՚ի հող բեկուին :
Նոցա գամբանք բլուրն ՚ի վեր ,
Ոտք իմ գիմեն արդ ընդ այն . . .
Այլ ուր իցեն ինքեանք , Տէր ,
Ուր նոցա շունչն աստուածեան .
Յափանց մերոց աշխարհաց
Գընայ և գայ մինչ հընդկաց
Համբաւ ՚ի ձեռս նաւազին ,
Կըտակք առնեն գարձուգարձ .
Այլ ՚ի յանձուկ սահմանէն
Հոդիք չառնեն վերադարձ :
Ահ , ՚ի շընչել աշնայնի
Կերկերելով յոստ ցամաք ,
Մինչ հոզմակոծ ծիլ քըսամիփ
Եւ ձունչէ սոճն ՚ի գաշնակ ,
Յորժամ զանդակ մըթնազգած
Շօճէ զգանդիւն արհաւրաց ,
Առ ամենայն հարցանեմ
Գիշերագնաց հողմն յանտառ ,
Եւ առ ալիս յափն ՚ի ձեմ
Իցէք իմոցըս բարբառ :
Այլ թէ ձայնից նոցին նուրբ
Չիցեն ականջքս ընկալուչ ,
Լուելեայն հոգւոց անտի սուրբ
Հնչէ նըւագ սըրտառուչ .
Յայնժամ ՚ի սիրտ թմբրելցու՝
Խուռըն գիմեալ անցելց
Գան ամենուստ յիշատակք ,
Որպէս սազարթք հողմավլար
Անդրէն զծառովն առեւալ բակ
Որ նախ նոքիմք պերճանայր :
Անդուստ ՚ի յայնմ աշխարհէ
Առ վարատեալ որդեակս իւր
Մայրն ըզբազուկ կարկառէ
Որով պատէր խանձարուր ,
Համբուրասէր տայ զբերանն ,
Կարդայ հրաւէր ՚ի քնարան
Նոցին երբեմն ՚ի ծոյն իւր .
Լուծեալ ծաղուն յարտօսր հէզ ,
Քննէ աչք մըտադիւր
“ ՚ի որ սիրէ զձեզ իմ պէս , ,
Եւ նորահարսն օրիորդ
Որ պըսակաւ ձակատուն

Ըիրմին անկեալ ռահահորդ
Ըզքապըր միշէր մանկութիւն ,
Տըրտում անգամ և յերկին
Անձկաւ իւրոյ տարփածուին .
Ելեալ առ նա այցելու ,
“ իմ գեռ կանաչ է տապան ,
Յերկրիդ ունայն զի՞ կաս դու
Ուր ես չդառնամն յաւիտեան , :

Եւ բարեկամ մանկութեան
Զոր մեզ շնորհեաց տեսչութիւն
Յաւուր չարեաց նեղութեան
Հաստատել սիրտ զալիփաղփուն ,
Եւ նա ըզհետ թափառի .
Լըքեալ հոգւոց մեր այրի
Եւ գրթութեամբ մեզ ասէ .
“ թէ կիրք զըւարձ թէ թախիծ
Ընկեր , զհոդիդ լըցուսցէ
Զ՞ ոք գըտցես կարեկից , :

Անդ ուրոււական հայրենի
Մինչև ՚ի մահ որդեկոչ ,
Անդ քորք եղբարք անձկալի
Խուն նախագնացք մեզ յուղով .
Ուր ընդ յարկօքս երջանիկ
Երեկ ՚ի քուն խաղաղիկ
Ընդ սդաւորացըս կային ,
Դեռ անհաւատ թուի մեզ
Եթէ մարմնոյս մեր բաժին
Կացցէ ՚նդ հողով մեցամէս :

Մանկիկ զոր մահ ապառում
Ի խանձարրոց առ եբարձ ,
Ի մօրն ըստեանց կաթնաթուրմ
Ծիրմին արկեալ ցուրտ ՚ի բարձ .
Եւ ամենայն որք զայս տիւ
Կամ որք վարեալ առ վաղիւ
Գընան տարեալ մասն ՚ի մէնջ
Հողոյս հծծեն ՚ի ներքուստ ,
“ Ուրօց կայ գեռ լոյս անշէջ
Արդեօք յիշէք զմեզ անդուստ , :

Ո՞՛ , այո՞ քաղըր է մեզ ցոյել արտասուաց
Ի ձեզ ըցող ոդիք զովլոցք լալոնից ,
Թէ մոռասցուք ըզձեն՝ լինիմք անձնուրաց ,
Միթէ չիցէք բաժինք մերոցըս սրբաից :

Ցորչափ զուղի կենացս հորդեմք ըզմաւար
Անցելոյն քաղըր ոլորտ ՚ի գեղ ալզճնի նոր
Յերկուս զատեալ զատչի հոգւոց մեր պատառ ,
Եւ աղնուագոյնն երթայ շիրմին պարտաւոր :

Ո՞ , ո՞ Աստուած , հայր նոցին տէր գըթութէ ,
Ուրում ազերս արկանին հանապազ ,
Ընկալ զեղբարց նոցին արտօսըր փոխան
Ընկալ զաղօթըս սիրելեացս աննիազ :

Գեզ կարդացին նոքա ՚ի կեանս անդ հակիրձ ,
Եւ հարուածեալք ՚ի քէն գային ըզծալու ,
Եւ ասէին , օրհնեմք ըզձեռս քո չաստիչ .
Արդ ՚ի գերել հանցես զայնքան յոյս հաստու :

Եւ առ իմք այս անմըռունչըռութիւն ,
Թէ մոռացնք եղեն ՚ի սպառ նոցա զմէնջ .
Օ՞՞ , քաւ ՚ի քէն , հատեալ կարծել զոդ սիրոյն ,
Զի՞ համակ գու ինքն ես Աստուած սիրոյ տեն :

Այլ կան լըռեալ զի բարեկամէս որ ՚ի սուդ
Յերանութեան յանկարծ լըռեալ ըզպայման ,
Մի՞ առ նոսա ՚ի կէս աւուրց թենեսցուք
Հզտերունեան վըհուոյդ քակեալ ըզպայման :

Այլ մէր նոցին կայանք , որ աստղը պայծառ

Ծագէ նոցա տիւ զուարթագոյն ու աներեկ .
Դագարիցեն ՚ի յայն կրզիս լուսապար ,
Եթէ ընդ մէջ երկնից ու երկրի կան ուրեք :
Բոցակոհակ ընդ ծով գնայցէն սահեցուն
Ֆընջեալ ՚ի մասաց զերկրաւորացս յիշատակ
Ըզքերց , զգինուղ , ըզսիրելոյ քաղըր անուն ,
Չըմորմնքեալք այլ ևս ՚ի կոչս անուշակ :

Ոչ այդակէս , Տէր , զի եթէ փառք եթերին
Զկենցաղական բառնայր արկածո ՚ի մըտաց ,
Եւ ոչ մեզ պարս յիշատակել էր զնոսին ,
Եւ ոչ ՚ի զուր ազբեր բղիսել արտասուաց :
Ո՞՛ , հանգիցեն , հանգիցեն թող ՚ի քեզ . Տէր ,
Այլ տացին մուտք և մեզ ՚ի ալրազս նոցայ .
Բաժ անակիցք երբեմն էրն իրնդից մեր
Զիանդ կացցուք յերանութեանցն արդ բացեայ :
Հովանասցի աջ գըթութեան քո զնոքօք .
Մեղման ըզմեղմ , սակայն պարգի են երկինք .
Անմեղութիւն գրեացի վլտաց նոցա հոգ ,
Եւ սէր նոցին՝ ներողութեանդ իցէ կնիք :

Էին մեզ զոյդ հարազատ
Հողեալ փոյի հողմավար .
Ուրպէս ըզմարդ գիւրագայթ ,
Ուրպէս զոցին մի տըկար .
Եթէ ոսիւք թէ շըթամբ
Գըտան ՚ի քէն ապստամբ
Օրինազանց լեալ ՚ի մին ,
Ո՞՛ հայր ովկեհ դատաւոր ,
Մի զմարդ տեսցես ՚ի նոսին
Այլ ըզպատկերդ երկինաւոր :
Զի՞ թէ զիոցին քըննիցես ,
Ընդ ձայնդ անդէն և փախնու .
Թէ ձեռն ՚ի լոյս ձըդիցես՝
Մատունքդ ՚ի փոյլ շուրջ առնու .
Թէ աստուածեան տչացդ հիռ
Շուրջ գայ ՚նդ երկինս և երկիր՝
Ի հիմանէ դըզբրդին .
Անմեղութեան թէ համար
Պահանջիցես յատենին ,
Զօրութեանց քոց ծածկի պար :

Այլ գու ինքնին անկարօտ
Յանմահութեանդ եղելում ,
Բարի զոր տաս մեզ անձկու՝
Երջանկութեան է քո լրումն :
Մագել ասես լոկ արփւոյն ,
Տիւ իսկ ըզհետ գայ նորուն .
Փամանակին ազգես ծնունդ ,
Եւ ինքն յաւերժն ամանակ
Զամաց գարուց գունդագունդ
Սփուէ զանթիւ գումարտակ :

Ի ինամել քում անդ զաշխարհս
Աչացդ հանդէալ նորոգին .
Եւ չարկանես երբէք լար
Ընդ անցելոյն ու ապառնին .
Կեաս գու յաւէտ և ՚ի սպառ .
Եւ որ մեզ չենն հաւասար
Դարք՝ են առ քե զոյդ կըշիռ .
Չանուանես գու բնաւ ցըրիւ
Զի՞ մէնջ զատեալմն ընդ երիր՝
Երեկ այսօր և վաղիւ :

Ո՞՛ հայր բնութեան և հաստիչ
Բարեաց ազբիւր և անդունդ ,
Ընդ գեզ ՚ի կշու քդայ ինչ
Մի՞ կշուսցիս բնաւ և գուդ .

Արկ գըթութեանդ անլսապառ
Արկ ըզկըշեռս 'ի նըժար՝
Ենթադրեալ զթաթն ոքնչին :
Խլնդա բարձրեալ զօրութիւն .
Եւ սիսրացեալ քեզ յինքնին
Յաղթեաց 'ի մերս քաւութիւն :

ՆԿԱՐԱԳԻՐ

‘Լախանչոս Տարր :

‘Լախանչոս տրտմութիւն մըն է ու-
րիշի բարւոյն վրայ , ատելութիւն մը
ուրիշի յաջողութեանը դէմ : Հաւասար
աստիճանի մէջ աւելի կ'ըլլայ . վասն զի
մարդս իրմէ խիստ վար կամ խիստ վեր
Եղողին վրայ հասարակօրէն նախան-
ձիր . ուստի Շրուտը բրտին կը նախան-
ձի կ'ըսէ առակը : Ոչ մարդս հրեշտակ-
ներուն կատարելութեանցը , և ոչ գե-
ղացի մը թագաւորին մեծութեանցը
կը նախանձի . այլ ինչպէս բոց մը իր
մօտերը միայն կ'երէ , ասանկ ալ նա-
խանձը իր հաւասարներուն վրայ կը
պուրտի , անոնց առաջ երթալլ իրեն ետ
մնալ կը սեպէ , անոնց փառքի մը հաս-
նելը իրեն անարգութիւն . մէկը պար-
գև մը առնէ , կարծես որ իր ձեռքէն
կը յափշտակէ . մէկը սիրելի ըլլայ , մէկը
հարլատնայ՝ կարծես որ ինքը կ'աղքըտ-
նայ . վերջապէս ուրիշ մարդիկ իրենց
ու իրենց սիրելեացը թշուառութեամ-
բը կը տանջուին , իսկ նախանձութը՝ ու-
րիշ բարիքովը :

‘Մէն կիրք պատճառանք մը կրնայ
ունենալ ներելի ըլլալու . իսկ նախանձը
ամենսեին պատճառ մը չունի , բոլորո-
վին սրտի չարութենէն առաջ կուգայ .
ինչո՞ւ ուրիշը անուն պիտի ունենայ , ին-
չո՞ւ ուրիշը հարուստ պիտի ըլլայ , ինչո՞ւ
ուրիշին բանը յաջող պիտի երթայ ըսե-
լով ինքը զինքը կ'ուտէ , ինքն իր կըր-
քին էշ նահատակը կ'ըլլայ . ուրիշէ
բան մը չկրած՝ կը տանջուի , ուրիշի
բարիքը՝ իրեն լեզի թոյն կ'ըլլայ . ա-
նանկ որ ուրիշն ձեռքով բարիք մը ըւ-

լան ալ չուզէր , իր ազգին փառաւո-
րուին ալ տեսնէ ուրիշի ձեռքովը՝ ուս-
կից ինքն ալ կը փառաւորուի , յանձն
կ'առնու ազգին վնասը՝ որպէս զի ուրի-
շին ձեռքովը չըլլայ եղած բարիքը .
գրեթէ արեւուն ծագիլը չուզէր , թէ
և իրեն ալ հարկաւոր է անոր լսար : Ի՞
ազգը կը կործանէ ալ՝ թէ որ հարկ ըւ-
լայ՝ ուրիշը իրմէ վեր չուեսնելու հա-
մար : Աւուղ թէ որ Դաւթի չնա-
խանձէր , Ողջտացիք չէին յաղթեր ,
ինքն ալ չէր սպաննուեր :

‘Լախանձութին կիրքը անանկ անարգ
կիրք մըն է , որ ինքն ալ ճանչնալով կը
ջանայ ծածկելու . վասն զի ուրիշի կա-
տարելութեցը վրայ նախանձիլը՝ խոս-
տովանիլ մըն է որ ինքն ան կատարելու-
թիւնները չունի . անանկ որ կատարե-
լութիւն մը կամ արդիւնք մը ունենա-
լը՝ նախանձութին աչքին յանցանք մը
կ'երեւայ . ով որ կը փայլ՝ ատելի կ'ըլ-
լայ իրեն : Ոյէ որ կ'ուզես նախանձո-
տին հաճոյ ըլլալ՝ պէտք է որ ամէն կա-
տարելութիւններէդ հրաժարիս . վասն
զի իրմէ պակասաւորները միայն կը սի-
րէ , ու զանոնք կը գովիէ : Ոչանկով նա-
խանձութին ախորժած աշխարհքը՝ նոր
տեսակ աշխարհք մը կ'ըլլայ . մարդիկ
երթալով կատարելութիւննին աւելցը-
նելու տեղը՝ պէտք կ'ըլլայ որ պակսե-
ցնեն , որպէս զի իրենց առջին եղած
մարդկանց հաճոյ ըլլան :

‘Մէն մարդկային չարութիւններէն
կրնաս խալըսիլ . նախանձին ձեռքէն
խալըսիլը շատ դժուար բան է . ըսել է
որ կամ թշուառ ու անպէտ մարդ մը
պիտոր ըլլաս , կամ պիտանութիւնդ ու
յաջողութիւններդ ծածուկ պիտի պա-
հէս : Շրդիւնք մը կամ պարծանք մը
ունենալուդ պէս , նախանձը անկէց կը
բուսնի . ինչպէս արեւուն մէջ քալողին
հետ հարկաւորապէս իր շուքը կ'եր-
թայ՝ ասանկ ալ փառքի մէջ քալողին
զուգընթաց է նախանձը : Ոյէ որ պար-
ծանքդ չկրնայ ալ արգելու՝ գոնէ աւրե-
լու կը ջանայ . բարեպաշտութիւնդ կեղ-
ծաւորութիւն կը սեպէ , քաջութիւնդ՝
բաղդ , բարի անունդ՝ ուամկին սիսալ